

## ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

Ն. Ս. Օծուրին Տ. Տ. Բարդեն

Արուակից Կարտլիի թիգի Դահմակալութեան առքին

Երկուքն ալ աշխարհի վրայ պատկերը  
Երինաւորին երկրաւոր արքայութեան։ Ա-  
սաշինը իրը կրօնք կեանք է, իսկ երկրու-  
ղը իրը կազմակերպութիւն՝ զայն սնու-  
ցանող և անոր կենսունակութիւնն ոգևո-  
րող հաստատութիւնը։

Եթէ Քրիստոնէութիւնը ոգի մըն է գոր-  
ծօն, եկեղեցին ալ այն վայրն է, ուր կը  
չնչէ ու կը ներշնչէ ան։

Եթէ մէկը անշէջ ու սրբագործ հուրն  
է աստուածութեան, միւսը զայն արծար-  
ծող ու բոցագառող զեփիւոր մայիսիան։

Եթէ առաջինը նոր խորայէլը — քրիս-  
տոնիաները — գէպի Աւետիսց Երկիրն —  
յաւիտենական կեանքը — առաջնորդող  
սիւնն է հրեղէն, կամ յարեւելս չողացող  
աստղը ծննդեան, երկրորդը՝ Եկեղեցին՝  
հաւատաւոր գէտն է անոր, ընծայաբեր  
մոզը՝ խանձարուրի մէջ փաթուած մանուկ  
Մեսիային, կամ սիրազիղ ուխտը խաչեց-  
եալի թափուր գերեզմանին այդուց գացող  
իւղարեր կիներուն։

Եթէ մէկը Սինայի բարձունքին վրայ  
ամսիերու մէջէն հնչող ձայնն է կամ տախ-  
տակը տասնարանեայ, միւսը նոր Մովսէս  
մը աստուածախօս։

Եթէ Քրիստոնէութիւնը խորագոյն խոր-  
հուրդն է կրօնքին, Եկեղեցին ճարտար  
մեկնիչն ու յաւագոյն արտայայտութիւնն  
է անոր։

Եթէ մին Աստուծոյ կողմէ իր ստեղ-  
ծած սա մեր հողագունդին վրայ ձգուած  
հունտն է կենսաւէտ, միւսը ասկէ ծլար-  
ծակող շառաւիղը մշտադալար, կամ բազ-  
մոստ ծառը սազարթախիտ, որուն հովա-  
նիին ներքե միայն՝ հանուր ազգերը պիտի  
կարենան գտնել ապաստան ու հանգիստ։

Եթէ Քրիստոնէութիւնը Աստուծոյ սի-  
րոյն դրական հաւաստիքն է ու փրկագինը  
զի՞նք մարդոց իրը գորովալի Հայր յայտ-  
նող Միածնի թափած արիւնին, Եկեղեցին  
ոյդ վսեմ սիրոյն հաւատարմութիւն ուխտ-  
ող, զայն անհեցնել ու յաւերժացնել ցան-  
կացող հարսն է յուսազարդ, որ սուրբ տար-

փանքով մը լի, ու երկիւղած պաշտումով  
մը զրաւուած՝ փառատրութեամբ կը սպա-  
սէ իր անմահ Փեսային փարելի։

Եթէ Քրիստոնէութիւնը լրումը կրօն-  
ներուն և կոտարելագոյնն է անոնց, իր  
սիրոյ վարդապետութեան վեհութեամբ, իր գաղափարներուն աղնուականութեամբ, իր քա-  
րոյականին զերազանցութեամբ, իր քա-  
ւչ ու փրկագործ խորհուրդներուն անհա-  
սանելութեամբ, Եկեղեցին միակ հաստա-  
տութիւնն է որ կոչում ունի հոչակելու  
այդ վեհութիւնը, ազգարարելու այդ աղ-  
նուականութիւնը, քարոզելու այդ գերա-  
զանցը, իմաստուն մատակարարութեամբ  
հասու ընելու այդ անհասանելիութիւնը։  
ի մի բան՝ ստեղծելու, ամբացնելու Սո-  
տուծոյ իր Որդւոյն և հաւատացնեալներու  
փոխազարծ հաղորդակցութեան կապերը՝  
աղօթքի, գործքի, ու քրիստոնէական միւս  
առաքինութիւններուն մշակութեամբը։

Այս', եթէ վերջապէս մին իրը գողա-  
փար և տիպար կենցազավարութեան յա-  
րացոյց կը հանդիսանայ արդարե աշխար-  
հին, զայն լուսաւորելու և մարդկութիւնը  
նիւթէն վեր բռն կատարելութեանը հաս-  
ցնելու առաջազրութեամբ, միւսը հիմ-  
նուած է այդ գաղափարը մարմացնելու,  
այդ յարացոյցի սիրոյն թափուղ ջանքերը  
բազմապատկելու և արդիւնաւորելու նպա-  
տակով։

\* \* \*

Ահա' Եկեղեցին, ահա թէ ի՞նչ են նաև  
մասամբ մը այն բաները որոնք ծնունդ  
տուին ու ապրելու իրաւունք կու տան  
Անոր՝ իսկ եթէ Ան՝ քառն զարերէ ի վեր  
աշխարհի համար օրհնութեան ազբիւր մը  
ըլլալով հանդերձ, իր թափած ճիգերուն  
մէջ չէ կրցած հարիւրին հարիւր արգիւնք  
ձեռք բերել, պատճառները շատ են. մենք  
չենք կրնար հոս անոնց վրայ ձանքանալ,  
բայց ի գէպ կը համարինք մէկ երկուքը  
յիշել։

Նախ որ Եկեղեցին գործ ունի մարդ-  
կային այլազան ցեղերու և անհաստական  
խառնուածքներու հետ, և այս՝ տարբեր  
միջավայրերու մէջ։ Ասոր համար բանաւոր  
կը գտնենք գոնէ շատ չզարմանալ սա ի-  
րողութեան վրայ՝ թէ ան, իր սիրոյ վար-  
դապետութեամբն անդամ, ցարդ չէ կրցած  
սեպհականութիւն զանալ բազմաթիւ ազ-

գերու և անձնիւր անհատի . բանաւոր կը գտնենք տախիա, վասնզի ինչպէս կ'ըսուի իրաւամբ, ո՞րքան մորդ՝ աշնքան բնաւուրութիւն, ո՞րքան միջավայր աշնքան զանազանութիւն։ Եւ պէտք չէ մոռնոլ թէ եկեղեցին սկզբունքով չի հանդուրժեր մէն մի անհատի կամ միջավայրի քմահաճոյքներուն յարմարիլ, այլ բնական զարգացումով մը կ'առաջազրէ զանոնք իր կաղուպարովը ձեւաւորել, ու աշխարհի վրայ ուր որ տեղ և տախիթ զտնէ, պարտք կը զգայ իր գրումը զննէ հօն։ Ան չի համակերպիր չէզոքանալու աստիճան, այլ ընդհակառակն կը պարտադրէ ինքինքը։

Եկեղեցին իր կոչումին ծառայելու եւ իր պարտականութիւնը կատարելու համար ստիպուած է դժուարագոյն գերը խաղալ մարդկային պատմութեան մէջ։ Դժուարագոյնը, վասնզի Ան ոչ միայն չի ներեր իրեն ուրիշ կազմակերպութիւններու պէս բանութեամբ — թէ իսկ ունենայ այդ ոյժը — տիրել ուրիշներուն, այլ ընդհակառակն բնաւ չի մոռնար թէ ինք սկզբունքով պարտի քաղցրութեամբ զործել՝ բարելաւելու համար բարքերը ժողովուրդներուն, բանալու համար միտքերու վրայ քանուած վարագոյները մթին, փափկացնելու համար կարծրութիւնները սիրտերուն, եւ այս աշխատէս՝ որ ենթականները չի բարաւորուին, չուրջինները չզայթակղին։ Պրութիւն մը, զոր նախ կիրարկեց ու ապա իրեն կտակեց իր գլուխն եղող Յիսուս Քրիստոս, տռանց երբեք բռունցք բարձրացնելու այն ապերասանութիւններու դէմ, որ կը շրջապատէին զինք ու կ'իշխաէին իր շուրջիններուն։ Այս վիրջինները իրենց կապանքներէն ձերբագատելու համար Փրկչի սիրոյ եւ ներողամտութեան մրմունչները սակայն զիտենք թէ ինչպէս փոխարինուեցան հասարակութեան կողմէ, որ իր թեթե զզայնութեամբ ատեն ատեն հովէն կը տարուերի քան թէ պայծառատեսութեամբ իրերուն խորը թափանցելով լրջութիւն ու կշիռ կը գնէ իր գնացքին, որ առհասարակ կը պաշտէ իր անկեզծ հաւատքովը իրը ճշմարտութիւն ներկայուած կեղծիքները շապրուն՝ ցորչափ խորհուրդի իմացական լոյսը չի շառափիր, ցորչափ քիս եմ կեանքն ու ճշմարտութիւնը» հա-

ւաստող Յիսուսի պատգամները չեն չեփուրուիր ի լուր բոլոր դասակարգերուն։

Մինչ այդ՝ ինչ կայ աւելի հրամայական թերափներ պաշտող ժողովրդային խաւերուն համար, քան խորտակութիւն ու վշրումը այն գաղափարին կամ իրին, ու բուն յատակութեան մէջէն, իրը ջինջ հայելիէ կը ցուանան զիմազծութիւններ բարոյական ու ֆիզիքական, երբեմն առողջ ու գեղեցիկ, երբեմն անզեզ ու անշահ, իրենց սովորական վիճակին մէջ։ բաներ վիր իր տեսութենէն, բաներ դրուգուուծ զորս իրը սրբութիւն էր ընդունած։ Գայթակղութիւնն . . .

\* \* \*

Այս պայմաններուն մէջ մտածել Եկեղեցւոյ կոչումին վրայ, աչքի առջև պատկերացնել անոր յարացոյցն ու կատարուծ ու կատարելիք աշխատանքը, երկրիս բոլոր ցեղերը Աւետարանի ուսուկանին մէջ առնելու և Քրիստոսէն ճառագայթող շողերովը անոնց կեանքն ու կենցազը լուսաւորելու համար, ինքնին կը պարզուի Եկեղեցին զերը զործի զաշտի մը մէջ, ուր մշակութիւն կ'ընէ Ան զանդակ՝ բայց հաստատուն ընթացքով մը։

Քրիստոնէութիւնը ինքնին իր Հիմուղին կտակած կենաց Բանովը — Աւետարան — հրամանն է ու աղքիւրը ճշմարտութեան, սիրոյ, սրբութեան ու պաշտումի։ Եկեղեցին պաշտողն ու գործադիրը անոր, իրեն անկ է հսկել հաւատաքին ուղղափառութեան, վաս պահել Քրիստոսի ոգին, որ ջերմութիւն տայ իր հօտին, որ յազուրդ տայ մարդոց հոգեկան բաղձանքներուն, որ աշխարհի վրայ կրօնքէն կապտել չտայ իր այն յատկութիւնը զոր ունին ովկիանուններու վրայ բարձրացող փարոսները լուսարձակ։ Ան պարտի հաւատքը դարձնել լաստակը յոյսին, որով սիրտի ալեկութեանց կտմ ներքին փոթորկումներու մատնուող քրիստոնեան ուժաւորուի ու գտնէ անդորրութիւնը յաւիտենին։

\* \* \*

Եթէ ասիկա կոչումն ու զերն է Կաթողիկէ Եկեղեցին ընդհանրապէս, ո՞րչափ ևս առաւել է Հայոց Եկեղեցին մասնաւորապէս։ Իր զաւակները աւաշ, զեռ սփիւրքի մէջ տարագիր ու աստանդական են։ իրենց հոգեկան ու պափային սփոփանքն ու

փրկութիւնը գտնելու մէկ սիրա, մէկ ձեռք, մէկ զլուխ միայն ունին — իրենց Եկեղեցին, իրենց ուրբեմի ծիրանազգեստ այն Դշխոյն՝ որ հիմայ ցնցոտիներ է հագած»:

\* \* \*

Արդեկորոյս այդ Մօր միախարութեան ու փառաւորման համար Ն. Ա. Օ. Տէր Բարգէն Կաթողիկոս, — մէկը իր արի ու պարտաճանաչ հարազատներէն — նուրած է իր ամբողջ կեանքը, և իր էռւթեամբ զիտակցաբար անխոնջ ու միթողիկ աշխատութեամբ լորուած նկրտած է այդ նպատակակէտին միւայն:

Զաւեկի մը համար տարակոյս չկայ թէ բերկրալի է իր մայրը ծիրանեզարդ տեսնել, իսկ հակառակը՝ բնականաբար տըխսրոտիթ ըլլալով հանդերձ չի կրնար նուազեցնել ջերմութիւնը իր սիրոյն։ Եւ արդէն ո՞րն է այն զիտակից ու պարկէչող զաւակը, որ կ'արհամարէ իր ծնող մայրը, անոր ի հարկէ ցնցոտիներ հագնիլ սախուած ըլլալուն համար, և ո՞վ է այն անզագամը, որ կը զուրգուցայ իր մօր վրայ, կը սիրէ զայն իր արտաքին գեղին համար։ Ի՞նչպէս որ մայր մը կը սիրէ իր ձագուեները, գեղեցիկ ըլլան անսոնք կամ ոչ, խելօք ըլլան կամ անխելք, պարկէշտ զաւակներն ալ նոյնպէս կը փոխարինին ներասէրը, անոր հաւատարիմ կը մնան և իրենց յաջողութիւններովն ու իմաստութեամբը կը հրճուեցնեն ու կը զարդարին զայն։

Հայուն հոգեւոր Մայրը, իր ազդային Եկեղեցին, աննման է ըստ ինքեան, իր հոգեկան գեղեցկութեամբն ու արտաքին ըրուրհներովք։ Սրբազնութիւններուն մէջ ապրած, զայն քաջ ուսումնասիրած եւ սերած ըլլալով՝ սիրած է զայն իր բոլոր հոգիովը ու անոր նուիրուած է զիտակցութեամբ։

Մեր խորին համոզումն է թէ երբեմն Ա. Յակոբեանց Աւխտին անդամակցող և մօտերեսուն տարիներէ ի վեր Կիլիկիան Աթոռուին ու ժողովուրդին պահպանութեան եւ բարգաւաճումին նուիրուած ալիքառ Հովուապեար, այս ամէնը քաջ զիտակլով էր որ կանխեց ընտրել իր յաջորդը, ազնիւ շարժառիթով մը, զոր բաց ի Գրիգոր Վկայատէրինէն, — առաջին պարագային զոնէ — թերես նման քայլեր առնող մեր հայրա-

պետներէն ոչ ոքի կտրելի ըլլոյ վերապրել իրաւամբ ։ Իր ունեցած այս հնդածութիւնն ու կատարած յաջողագոյն ընտրութիւնը, յանձին Բարգէն Արքազանի, արոյեր եկեղեցաւ ու ազգատէր մեր ցեղակիցներուն համար առիթ մը պէտք է համարուի իր պատկառելի անձին հանդէպ տածուաղ երախտազգիտական զգացումներու բազմապատկումին, շնորհաւորութեան և շնորհաւութեան։

Անտեղի է նորընտիր Աթոռակիցը ներկայացնելու փորձեր ընել, քանի որ ան չի կարօտիր ատոր, շնորհիւ մեր Մայրենի Եկեղեցւոյ պայծառութեան համար իր ցարդունիցութեան։

Իրաւ է որ Ն. Ա. Օծութեան; ինչպէս նոեւ իր առաջնորդ ու զործակից հանգուցիալ և կենդանի սակաւթիւ ընտըրեաներուն, ճիգերը զժբախտաբար չզօրեցին բոլորովին փարատելու մեր Մայր Եկեղեցին ըլջապատող մոայլը, սպիացնելու Անոր վէրքերը, բայց պէտք է խոստովանիլ թէ անոնք կրցան ու կը շարունակեն ամրացնել իր ինքնապաշտպանութեան պատնէշները, զիմագրաւելով իր մարմույն վրայ նոր խոսցեր բանալ սպառնացող հարսւածներուն։

Եւ հիմա, երբ ազգային սպանդի սարսափը անցած կրնայ համարուիլ այլեւս, Ն. Ա. Օծութիւնը հաւատքին վահանովը սպառազէն, յոյսին ներշնչումովը կանխատես, սիրոյն կրակովը հրաբոր, զիտութեան լոյսովը խանդավառ, կորովով կը յառաջանայ զէպի նպատակակէտը։

Իր կեանքին ու յաջողութեան համար աղօթող պիտի մեան միշտ իր սաները. մինչեւ որ Ամենայն Հայոց Հայրապետութեան և անոր զործակից ու օժանդակ Աթոռուներուն հոգածութեամբն ու առաջնորդութեամբ յաջողուի իրենց տեսնել՝ այս օրուան ցնցոտիներու տեղ քրիստոնեայ հայութեան Մօր ծիրանիներով զարդարուիլ։

Մինք կ'ազօթենք ու կ'սպասենք այդ բաղձալի օրուան ալ, առաւել ևս խնդութեամբ եւ իրաւամբ երգելու համար. — «Աւրախ իւր Սուրբ Եկեղեցի, խնզի Քրիստոս արքայն երկինից, այսօր պատկեաց զգիկ խաչին իւրով եւ զարդարեաց զամուրը ևս սմանչիլի փառօֆի իւրով!»։

ԶԳՕՆ ԿԱՐԴ. Տէր-ՅԱԿՈԲԵԱՆ